

ու թեան համը կ'առնէր . գթութեան ձայներ ամէն մէկ վայրկեան մուրացկանին պատմութիւնը կ'ընդհատէին : Վիչ ատենէն անկեղծ մտերմութեամբ մը կապուեցան այս աղքատն ու իր բարերարները . ամէն մարդ ուրախութիւն մը կը զգար անոր այնպէս ախորժակով ուտելը տեսնալով : Իսկ ես , հազիւ կըրցայ առանց մէկու մը տեսնալուն ողորմութիւնս տալ : Երբ միջոցին շատ մը աղջկունք դեռահասակ մուրացկանին չորս կողմն առած՝ իրենց հացէն անոր ալ մաս մը կը հանէին , անունը կը հարցնէին , ու ընտանեբար հետը կը խօսէին . ուրախացաւ խեղճը՝ տեսնելով որ կրնար ինքն ալ մարդու կարգ սեպուելու իրաւունքն ունենալ , և իր ուրախութիւնը կէս մը լացով , կէս մը ծիծաղով կը յայտնէր դէմքին վրայ :

Ես սրտաշարժ տեսարանը միտքս բացաւ , ու հետեւեալ ճշմարտութիւնն առջևս հանեց . Եղբատութիւնն ու աղքատները երկրիս վրայէն վերցընելն Եստուծոյ թողունք , ըսի . բայց որովհետեւ կան , մեծ անգթութիւն է զանոնք բռնադատութեամբ չորս պատի մէջ փակելը : Եղբատը սննդեան միայն կարօտ չէ , այլ նաև միսթարութեան . գթոյ և եղբայրսիրութեան ցոյցերը՝ կտոր մը հացէն աւելի հարկաւոր են անոր : Եստուած արդեօք կամաւ խառնած չէ՞ երջանիկները թշուառաց հետ , որպէս զի առջիններն երկրորդներուն աղի արցունքները սրբելու միսթարութիւնն ունենան , միանգամայն և յիշեն թէ ճրի կը վայելեն երջանկութիւնը : Արջ տազին սրտի մը՝ մերկ անկելանոցին մէջ թաղած հեծութիւններն ինչ օգուտ ունին մարդկութեան . արձագանգ մը չգտնալէն զատ՝ կը դառնան դարձեալ այն սիրտն՝ ուսկից ելան , և աւելի դառնութեամբ կը հեծնուն անոր վրայ : Իսկ այն տառապեալն , որուն բնակարանին ծածքը թէպէտ երկինքն է , և անկողին՝ պինդ քարերը , այլ գոնէ կը գտնայ մէկը՝ որ իր վշտերուն վրայ խօսել կու տայ իրեն , այնպիսոցն թշուառութիւնը կիսով մասամբ կը թե-

թեւայ . դեռ բարիք մը չտեսած դիմացինէն՝ բարերար կը կանչէ զանիկայ , և իր կորուսած կամ հայրը կամ մայրը կամ եղբայրն ՚ի նմա կենդանացած կը գտնէ : Եղբատն սիրտիւն իր սիրտն ալ կը սիրտի , և աստուածային գթութեանմանող կ'ըլլայ : Ես , Եստուծոյ օրհնութիւնն են աղքատները . անոնց ձեռքով կ'ազնուանայ մարդուս հոգին : Կեցցէ՛ ուրեմն աղքատութիւնը :

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԵՂԻՆԱԿ ՄԸ


Նոր-Պալատունիացիք :

Պալատունիան , Ովկիանեան կղզեաց գլխաւորներէն մէկն է և Եստրալիոյ մասն կը համարուի : Պալատունիոյ վայրենաբարոյ ըլլալուն աշխարհագրական տեղեկութիւններ չունինք վրանին : Ես հետեւեալ ծանօթութիւններս զոր պիտի տանք իրենց բարուց և սովորութեանցը վրայ , ուղղակի քարոզչի մը թղթերէն առնուած են :

Պալատունիա թէպէտ և այնչափ բարեբեր երկիր մը չէ , բայց կրնար բնակչաց պիտոյքը լեցընել , թէ որ անդադար պատերազմներու և տոներու յաճախութիւններն արգելք չըլլային , զորոնք դեռ ևս չկրցան դադրեցընել քարոզիչք :

Ես պատերազմներուս մէջ խիստ քիչ անձնական կամ կենաց փնաս կը հանդիպի . բայց ընդհակառակն աւարաւութիւնք , կրակ տալ իրարու բնակութեանը ու յափշտակութիւնք ստէպ կը պատահին . անանկ որ շատ անգամ յաղթողն՝ յաղթուողէն աւելի փնաս կը կրէ , և պարտական է կերակրել իրեն դաշնակիցները :

Պատերազմներն ամենաջնջին պատճառներէ առաջ կու գան , և շատ անգամ կանայք կ'ըլլան պատճառ : Ենդհանրապէս երբ ցեղ մը կը զօրանայ , առիթ մը կը փնտրուէ ատենօք իրեն դէմ անիրաւութիւն ընողէն վրէժ ինպրե-



Բնիկ վաղու-լուի կղզուցն .

լու . վասն զի ուրիշէ կրած անիրաւու-
թիւննին դիւրաւ չեն մտնար :

Երբոր իշխան մը կ'ուզէ պատերազ-
մի ելլել ուրիշ իշխանի մը վրայ , կը ժող-
վէ բոլոր իր գաշնակիցները նուիրակի
մը ձեռքով , զորն որ ընդհանրապէս չեն
մերժեր , վահնարով հզօրագունին վը-
րէժխնդրութենէն : Համախմբելէն է
տեղ զոհ մը կ'ընեն և աստուածոց պատ-

գամ կը հարցընեն . յետոյ կը զինուին
և պատերազմին պատճառացը վրայ խօ-
սելով երեւակայութիւննին տաքցընե-
լէն ետքը՝ պատգամաւոր մը կը խաւրեն
պատերազմը ծանուցանելու համար :
Եւս պատգամաւորաց անձը սրբազան
է , որոնց ձեռքով պատերազմին օրը և
տեղը կը սահմանուի : յողովըգեան
մէջ նախապաշարմունք մը մտած է թէ

այն կողմը յաղթող կ'ըլլայ որն որ պատերազմին դաշտը առաջ կը գտնուի : Լսյն պատճառաւ պատերազմողք կը ջանան որ առաւօտը կանուխկէք հոն գտնուին :

Սեժ պատերազմներու մէջ ընդհանրապէս խառնուող չեն ըներ . կը պոռան կը պուչըտան , կը թշնամանեն զիրար , յետոյ մէկը կը կանչէ բարձր ձայնով « Լսո անուն մարդս միւս մարդուն դէմ ելլէ » : Բայց պատերազմը ասով չմըննար : Երբոր գլուխներն երթալով աւելի կը տաքնան , երկու կողմանէ քարերը կը սկսին յաճախել , և երբեմն երկայն կը տեէ այս քարաձգութեան պատերազմը՝ մինչև որ մէկ կողմը միւս կողմին ախոյեանը վիրաւորէ կամ սպաննէ : Եւսով գրեթէ յաղթութեան կէսը եղած կը սեպուի . բայց որպէս զի կատարեալ ըլլայ յաղթութիւնը՝ պէտք է որ վիրաւորելոյն կամ սպանելոյն մարմինը հոնկէ վերցընեն , և աս բանիս երկու կողմն ալ բոլոր ջանքերնին կը թափեն . երբոր դիպուածով մէկ կողմին մեռելները երկուք ըլլան , ընդհանրապէս ատ կողմը յաղթող կը սեպուի և կը սկսի քաշուիլ , և յաղթողը ալ զիրենք չհալածեր : Թէ որ յաղթողը կողմը յաղթողին մարգրիտներ խաւրելու ըլլայ՝ պատերազմը նոյն միջոցին կը լմրնայ . ապա թէ ոչ՝ առանց նոր թշնամութեան յայտարարութիւն ընելու ամենայն կարելի չարիք կը հասցընեն իրարու : Ինդհանրապէս յաղթող կողմի կանանց ձեռքն է յաղթողներուն հետ դաշնադրութիւն ընելը , և խաղաղութեան պայմաններն որոշելը :

Բայց ամէն անգամ պատերազմը այսպէս կանոնաւոր ճակատով մը չըլլար , այլ երբեմն ալ կ'ըլլայ որ յանկարծակի ցեղ մը իր թշնամի ցեղին վրայ կը յարձրի ու կրցած վնասը կը հասցընէ անոր : Ենթան կղզեաց բնակիչքը խիստ շատ ունէին աս գէշ սովորութիւնս : Երևմտեան քամիով , որ իրենց յաջող էր , կու գային ու մերձակայ կղզւոյն ետևը կը պահուրտէին գիշերուան մութուն սպասելով . երբոր ատենը կը հաս-

նէր՝ յանկարծ կը յարձրկէին՝ Բասպաթի և Բիարի բնակչացը վրայ , կ'այրէին կը սպաննէին , կը թալլէին և նաւերնին աւարով բեռնաւորած կը դառնային տեղերնին : Եսանկ ամէն յարձակելուն ինը դիակ ալ հետերնին կը տանէին : Սովորութիւն չունին պատերազմի մէջ գերի բռնելու . բայց թէ որ գերի ալ բռնեն՝ կեանքերնուն կը խընայեն :

Իսկ այն պզտի պատերազմները որ մի և նոյն ցեղի գեղերուն մէջ կ'ըլլայ , ծանր և թեթև վիճաբանութիւններէ առաջ կու գան : Եսոնց մէջ քիչ անգամ մահ կը հանդիպի , իսկ թէ որ հանդիպելու ալ ըլլայ , յաղթողք և յաղթեալք մէկտեղ եկած դիակին վրայ կ'իյնան , կու լան և կը վերցընեն կը թաղեն :



Ելին Քանկուշու կղզոյն .

Գիտնալու բան մըն է որ ամէն մարդ պատերազմի միջոց պէտք է այն կողմին կուսակից ըլլայ որուն որ մօտ կը գտնուի : Սովորութիւն մ' ալ ունին դարձեալ այս վայրենիներս որ պատերազմի երթալէն առաջ կը մրոտեն աչքերնուն չորս կողմը , որպէս զի անանկով աւելի լաւ տեսնեն քարերուն գալը , և աւելի ահաւոր ըլլալով անծանօթ մնան իրենց թշնամիներէն :

Երբ-Վալետոնիայուց գլխաւոր զէնքն է գեղարդն պարզ կամ սղոցաւոր և պարսպաթիկ . ունին նաև առանձին զէնք մըն

ալ . ծանօթ . է դարձեալ իրենց աղերն
 և նետը՝ բայց պատերազմի մէջ չեն գու-
 ծածեր . ունին նաև վահան ալ՝ բայց
 սովորած չեն գործածելու . իսկ եւրո-
 պացւոց հետ ծանօթանալէն ետև սկը-
 սան կացին ալ գործածել , մասնաւորա-
 պէս Վենաքայի ժողովուրդը . ունին
 նաև տեղեկութիւն հրացանի գործա-
 ծութեանն ալ :

Բնութեամբ կտրիճ են՝ Վոր-Վալե-
 տոնիացիք և պատերազմասէրք : Բն-
 պակաս է մէջերնին պատերազմը , եթէ
 ցեղ ցեղի հետ ըլլայ , եթէ քաղաք քա-
 ղաքի հետ : Բստ վկայելոյ ճանապար-
 հորդաց՝ բնութեամբ սաստիկ նախան-
 ձայոյդ են՝ Վոր-Վալետոնիացիք իրենց
 ամուսնացը վրայ . շնութիւնը այնպիսի
 ծանր յանցանք մը կը սեպուի որ միայն
 մեղապարտին մահուամբ և կնոջ ծանր
 պատժովը կրնայ քաւուիլ : Արբոր ա-
 մուսինք իրարու անհաւատարիմ գրտ-
 նուին՝ իրարմէ կը բաժնուին , և երբեմն
 կը պատահի որ մէկը կամ միւսը ինք-
 զինքը խղզէ և կամ գողոյի բարձր ծա-
 ուէ մը վար նետուի :

Արբոր տղայ մը կը ծնանի՝ ջրի քով
 կը տանին ու լաւ մը կը լըւան , գլուխը
 մոխիր կը ցանեն ու պանանի տերևով
 մըն ալ կը շփեն , քիթը կը տափկեցը-
 նեն ու գլուխն ալ կը ճմրուտկեն :

Ա երջը կը ծանուցանեն հօրը՝ որ բազ-
 կացը մէջ առած անուն մը կը դնէ նո-
 րածնելոյն : Տղու մը անհարազատու-
 թիւնը մեծ նախատինք է իրեն : Բնկէ
 ետքը կոչունք մը կ'ընեն մանկաբարձին ,
 ուր կը հրաւիրուին տղուն բարեկամքն
 ու ազգականքը : Բայտ հանդիսիս մէջ
 տղուն ազգականքը որ մօրը քովը կը
 նստին , ուրիշ հրաւիրելոց ուտելու բա-
 ներ կը հրամցնեն , անոնք ալ ՚ի բարե-
 բաստութիւն նորածնելոյն մաղթանք-
 ներ կ'ընեն :

Վանի մը օր ետքը ազգականք և
 բարեկամք ընծաներ կը բերեն տղուն
 հօրը՝ որն որ կնկանը և անոր ընտանեա-
 ցը կը խաւրէ , իբրև ՚ի շնորհակալու-
 թիւն որ զինքը զաւկի տէր ըրաւ . եր-
 կանը պարտքն է որ իր ազգականացը

հետ միատեղ չեփուած ուտելիքներ
 բերէ :

Սայրը երեք չորս տարիի չափ կա-
 թամբ կը սնուցանէ զտղան . և այս մի-
 ջոցին եթէ իննամեջու մէջ սպիտի՝ ամե-
 նամեծ յանցանք կը սեպուի :

Տղոց բոլոր դաստիարակութիւնը
 կայացած է վրանին հսկելու որ չմեռ-
 նին և կամ չխրղդուին : Սայրերնին
 կը իննամէ զիրենք քանի որ սղտիկ են .
 փափուկ նիւթերէ պատրաստած որո-
 րանի մը մէջ կը դնէ , զորն որ շատ
 անգամ ուտերէն կախած կը տանի փը-
 սիաթով մը ծածկած : Բայց քալել սկը-
 սելէն ետքը ուրիշ տղոց հետ կը սկսի
 անտաւներ ու ծովափունքը երթալ պա-
 տերազմի կրթութիւններ ընելու : Իսկ
 բարոյական դաստիարակութիւն ամե-
 նեին չկայ մէջերնին :

Տղաք կանուխ կը նշանուին , բայց
 շատ անգամ չյարմարելով կը թողուն
 նշանածը և ուրիշի մը հետ կը կար-
 գուին : Թիէ որ աղջիկ մը իր ծնողաց
 կամ մեծերուն որոշածը չուզէ՝ չկրնար
 իրեն ուրիշ էրիկ մը գտնալ , ու մէկն
 ալ չկրնար զինքը ուզել . որովհետև
 մեծ նախատինք կը սեպուի աս բանս
 իր ծնողացը : Սայրենիք մասնաւոր տա-
 րիք մը ունին կարգուելու համար , ուս-
 կից առաջ կանխելը խառնակրօնութի
 կը սեպուի :

Հարսանեաց ամենեւին արտաքին
 հանդէս մը չունին . կրօնական արարո-
 ղութիւննին է պսակելոց վրայ ջուր մը
 սրսկել , որուն Վաւութեան ջուր կ'ը-
 սեն : Կարգուելու ատեն երկու կողմա-
 նէ ալ դիտաւորութիւն կը դնեն մինչև
 ՚ի մահ միաբան ապրելու , բայց պսակի
 լուծման դէպքեր խիստ ստէպ կը պա-
 տահին , և շատ անգամ ամենաջնջին
 պատճառի մը համար :

Արիկ մարդկանց զբաղմունքն է ձրկ-
 նորսութիւն ընել , ուռկան հիւսել , նա-
 լակներ ու սներ շինել . իսկ կանանց
 պարտքն է , խեցեմորթ ու փայտ ժող-
 վել , կերակուր եփել , տունը նայիլ , ու
 բոլոր երկրագործական աշխատութիւն
 ներն ընել : Ա՛էկ խօսքով աշխատու-

Թեան ծանր մասը կանանց վրայ է :
 Արիւր բան մը հրամայածին պէս պէտք է որ կինը 'ի գործ դնէ , և կրնայ ըստիւ որ կատարեալ գերի մըն է . Թէ որ այրի մնալու ըլլայ՝ երկանը եղբօրը քով պարտական է երթալու , որ կարծես Թէ Աբրայական օրէնքը կը յիշեցնէ :

Աբրօր մէկը հիւանդանայ՝ բժիշկներ կը կանչեն որոնք ամենեւին բժշկական խօտերու վրայ տեղեկութիւն չունին , և անոնց տեղ կախարդական բաներու վրայ յոյսերնին գրած են : Ա իրաբուժութիւնը աւելի զարգացած է մէջերնին , և շատ վարպետ են խախտած անգամներն հաստատելու , արիւն առնելու և ուրիշ վիրաբուժական գարմաններու մէջ :

Աբրօր հիւանդի մը վրայէն յոյսերնին կը կտրեն՝ կը խղզեն զինքը , ինչուան երբեմն նոյն իսկ հիւանդները կը խրնդրեն աս բանս որպէս զի ցաւերնին համառօտեն :

Վարդիւք կը պատմեն Թէ երիտասարդ մը տեսեր են որուն վրայ տարափոխիկ հիւանդութի մը եկած ըլլալով ինքը իր գերեզմանը փորեր ու մէջը մըտեր է ու վրայէն հող լեցընել տալով մեռեր է : Եսանկ զիպուածներ խիստ շատ կը պատահին ան տեղերը , և ինչուան հիմա անօգուտ եղեր է այս սովորութիւն խափանելու համար քարոզչաց ըրած ճիգը , որովհետեւ իրենց առջևը բարեգործութիւն և ողորմութե գործ մը կը սեպուի : Ա՛նոնոյն յետին կամքը սրբազան է իրենց համար ալ : Հիւսիսային կողմի բնակիչքը մեռելնին կը Թաղեն , իսկ հարաւային կողմիները լեռան մը դիմաց կը շարեն և կամ մեծամեծ ծառերու վրայ կը զետեղեն : Ա՛մէն տեղ մեռելոց հանդէսներն լալու վրայ կայացած է , զոր տարուէ տարի կը նորոգեն , մինչև երբեմն վեց տարի :

Աոր-Վալետոնիացիք երկու դաս կը բաժնուին , որոնց տարբերութիւնը ըզգեստին վրայ է , և են իշխանաւորք և հպատակք : Վարձեալ այս գլխաւորներս ալ այլ և այլ դասակարգութիւն

ներ : Աբրօր Թագաւորը մեռնի ու Թագաժառանգը դեռ անչափահաս ըլլայ , ինամակալ մը կը դրուի ու ան կը սեպուի կառավարութեան գլուխը : Վատերազմի ժամանակ բոլոր ստորակարգեալ պաշտօնատեարք կը ժողվին ու իրենց պատերազմի պաշտօնեայ մը կ'ընտրեն , որուն պէտք է որ իրենք ալ հպատակին : Աբրօր հարկ ժողվելու ատենը գայ՝ ամէնքն ալ բոլոր հարստութիւնին պարտական են ծանուցանելու , և շատ անգամ կը հանդիպի որ հպատակք աւելի հարուստ ըլլան քան զնոյն ինքն իշխանը : Իյաղազութեան ժամանակ բոլոր պաշտօնեաները մէյմէկ բռնաւոր կը դառնան ու սաստիկ կը կեղեքեն իրենց հպատակները . բայց արտաքին կերպերնուն մէջ մասնաւորութիւն մը չունին , բաց 'ի շատ կին ունենալէն և ժողովուրդն ալ պարտական է իրենց ձրի ծառայելու :

Թագաւորը ամէն տարի իր իշխանութիւնը ցուցընելու համար բոլոր իր տերութեան տակ եղած երկիրները պտտտելու կ'ելլէ . միշտ քանի մը հոգի կը վիրաւորէ , քանի մը անակ կ'այրէ ու արտեր կ'ապականէ : Իրեն յաջորդ ըլլալու տղան ամենեւին ոտքը գետին չկըրնար դնել ինչուան որ չԷլիփատի : Արկանանց մէջ առաջինը Քաօ կ'ըսուի ու այն է բուն Թագուհին : Յեղի մը գլխաւորութիւնը ժառանգութեամբ որդւոց որդի կ'անցնի հաւանութեամբ ծերոց :

Իսկ իրենց բնաւորութեանը վրայ գալով , կ'ըսէ քարոզիչ մը , Թէ բնութիւննին ամենեւին սիրելի չէ , այսչափատեն որ իրենց մէջ գտնուեր եմ դեռ առաքինական գործ մը վրանին չեմ տեսած . իրաւ է որ շատ հանձարեղք են՝ բայց ծոյլ , խարդախ , անգութ և սաստիկ հպարտ : Ինաւ Աբրոպացւոցմէնոր բան մը չեն ուզեր սովորիլ , և աւելի կ'ուզեն անօթութենէ մեռնիլ քան աշխատիլ :

